

## ԴԻԽԱԲԵԿ ՍՐՏԻՆ

Ո՞չ թէ միայն հըպատակն ես այս խոշոր ոյժերուն,  
ո՞չ և մընաս մինչեւ վերջ անոնց ըստրուկը պիտի,  
ո՞չ դուն հըպարտ ու փըքուն իշխանազուն մեծիսուիկ:

Այլ սարսչոսաս հովերու թեւերուն մէջ՝ երբ պոռան.  
Այլ լուզուի սիրտըդ խկոյն անձրեւին հետ գիշերուան.  
Մարմինդ կ'ելլէ յանկարծ դող, գոռալ երբ մեծ փոթորիկն,

Այս շանթն իյնայ մօտակայ, հըսկայ շէնքի մը վըրան:  
Այս քեզ ըստ թէ տէրն ես Տիեզերքին այս անգութ.  
Կրնա՞ս դուն քեզ վըստահիկ դըժուար ժամուայ մ'երդիքին,

Պահել ինքինքդ անալլալ, սուր դանակի մը ցախմ՝  
Եւ կամ զըսպել արցունքէդ ետք հըրճուանքներըդ կայտառ:  
Կրնա՞յ հոգիդ չերերալ նուրբ նուագի մը լարէն:

Դուն առարկայ մ'ես անգօր մատուցներուն աղջըկան.  
Ամէն անցորդ կը փեթթէ բացուող ծաղիկը հոգուոյդ.  
Որ հով մը չար վերջապէս պիտի ընդմիշտ չորցընէ:

Չըկարենաս երբէ՛ք դուն դառնալ տէր եւ տիրակալ.  
(Մարդու չըսես, այլ պահէ դըժուար գաղտնիքը քեզի)  
— Դուն ըստրուկ ես (կը պահեն՝ մարդերը զայն միշտ գաղտնի):

**ԱՆԵԼ**